

ՔՆՆԱԴՈՏՈՒԹՈՒԽՆ

ԱՍՏՈՒՄԾԱԲԱՆՈՒԹՈՒԽՆ ՏԵՍԱԿԱՆ , ՏՊԱԳՐԵԱԼ Ի ՎԵՆԵՑԻԿ

ՑԱՄԻՆ 1862.

ՎԵՆԵՏՈՎՈՅ ՄԽԻԹԱՐԵԱՆ ՀԱՐԳ ՈւՐԻՉ ԱՄԷՆ
ՄԵՍՈՎ ԳՐՔԵՐԵ ԱւԵԼԻ ԳԻՌՈՒԱՐ ԿՐԵՒՋՈՒ ԵՐ
ՃԻՆՅԵԼ ցայժմ՝ ամբողջ ՏԵՍԱԿԱՆ ԱՍՏՈՒԱ-
ՃԱՐԱՆՈՒԹԻՒՆ ՄԸ ՄՊԱԳՐՈՒԹԵԱՄԲ ՀՐԱՄԱ-
ՐԱԿԵԼՈՅ , ԵԼ ՀԱՐԻԿՐ ՎԱԺՄՍՈՒՆ ՄԱՐՈՒԱՆ մէջ
չէին համարձակած այսպիսի կարեւոր գիրք
մը ապագրելու : Ի՞նչ էր արդեօք այս բանիս
պատճառը : Ո՞վ կրնայ ասել թէ այն վար-
դապետներուն կոչմանը ԵԼ ՀՈԳԼՈՅ ԱւԵԼԻ
յարմար աշխատութիւն էր՝ ՆԱԽՈՂՈՐԾԻՆ
շարագրելոյ , ՀԱՅՈՒԵՏՈՒՄԱՐԱՆԵՐ գրելոյ , ՄԽՏՈՒ
ԵԼ ՀՈԽԵՐՈՒ ԹԱՐԳՄԱՆԵԼՈՅ , կամ թէ ՄԱՆԼՈՒ-
ԱԻ , ՄԱՂՐՈՒԱԻ , ՀԱՅՐՈՒԱԻ , ՏԵՐՈՒԱԻ , ՏՄՐՈՒԱԻ
ՈՒԱՆԱԼՈՐՆԵՐ ՄՊԵԼՈՅ . . . Ոչ . ԵԼ ՄԽԻԹԱ-
ՐԵԱՆՔ ՈՒՆԵԻՆ ՎԱԺՄՍՈՒՆ ՄԱՐԻԵ ի վեր
շարագրուած ընդարձակ ԵԼ ՀԱՄԱՌՈՍ ԱՍ-
ՏՈՒԱՃԱՐԱՆՈՒԹԻՒՆՆԵՐ . բայց անոնք ձեռա-
գիր էին , տարիներով կօրինակէին ու կը-
բանեցնէին մէջերնին , ԵԼ չէին կրնար հը-
րատարակել ՄՊԱԳՐՈՒԹԵԱՄԲ : Ի՞նչու ըսես
նէ , — վասն զի այնու հրատարակմամբ գուրս
կենէր ԵԼ աւելի պարզ կերպով կիմացուէր
իրենց իսկական գաւանութիւնը ԵԼ ՎԱՐԴ-
ԱՓԵՍՈՒԹԻՒՆԸ ի հաւատոյս . իսկ այս իրենց
բանին ամենեւին ձեռք չէր տար : Զէին
կրնար ուզել ՄԽԻԹԱՐԵԱՆՔ որ Լուսաւորչա-
կան Հայք աւելի գրգռին իրենց գէմ , ԵԼ
ԽՐՄՈՒՆ ԲՈԼՄՈՎԻՆ իրենց գրքերը կարգալէն ,
ՄԵԽՈՒԾՈՎ նոցա ՎԱՐԴԱՎԵՏՈՒԹԵԱՆԸ մէջ
շատ մը պատական եկեղեցւոյ նորամուտ կար-
ծիքները ԵԼ ՎԱՐԴԱՎԵՏՈՒԹԻՒՆՆԵՐԸ . ապա
թէ ոչ , իրենց շահուն , մանաւանդ թէ ԽԾՂԱ-
ՄԱՆՔԻՆ հակառակ գործ մը գործած կլի-
նէին : Զէին կրնար ուզել նաեւ ՀՈՎԼՄԵԿԱԿԱՆ
ՀԱՅԵՐՈՒՆ ԳԱՅԺԹԱԿԱՎՈՅ Եթէ իրենց ԱՍՏՈՒԱ-

ՃԱԲԱՆՈՒԹԵԱՆԸ մէջ ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՑ Եկե-
ղեցւոյ վարդապետութիւններուն՝ ըստ խղճի
իւրեանց ԵԼ ըստ ամենայն արդարութեան ջա-
տագովութիւն ընէին . վասն զի այդ եւս ի-
րենց աւելի մէծ շահուն ԵԼ գլխաւոր նպատա-
կին գէմ կելնէր : Պէտք էր ուրեմն որ ՄԽԻ-
ԹԱՐԵԱՆՔ այնպիսի ԱՍՏՈՒԱՃԱՐԱՆՈՒԹԻՒՆ մը
հրատարակէին որ ՀԱՊՈՎՄԱՅ ԱԺՈՒՈՒՅՆ թէեւ
այնքան հաճոյ ՀԼԻՆԷՐ , բայց ԵԼ Ճշմարտու-
թենէ ԵԼ արդարութենէ հեռու չմնար . Եւ
այսպիսի աստուաճաբանութիւն կհամարուէր
իրենց մէջ Զօրն ՄԿՐՏՅԻ ԱՆԳԵՐԵԱՆ ընդար-
ձակ ԵԼ ՀԱՄԱՌՈՍ ԱՍՏՈՒԱՃԱՐԱՆՈՒԹԻՒՆՆԵ-
ՐԸ : Բնդարձակը այն էր՝ որոյ մէջի վարդա-
պետութեանց զօրութեամբը ասկից քառա-
սուն տարի մը առաջ հինգ վեց ՄԽԻԹԱ-
ՐԵԱՆՔ օրէն համարեցան միաբանիլ ՀԱՅԱՍՏԱ-
ՆԵԱՅ Եկեղեցւոյ հետ , ԵԼ գատապարտուեցան
ՀՈՎԼՄԵՆ , ԵԼ ՀՈՎԼՄԻ հրամանաւը կամ վախս-
վը իրենց մեծաւորէն . իսկ ՀԱՄԱՌՈՍ այն
էր՝ որոյ ձեռագիր օրինակները շատ տեղ կը-
գտնուին : Բայց լաւ գիտէին ՄԽԻԹԱՐԵԱՆՔ որ
եթէ այն աստուաճաբանութեանց մէկը կամ
միւսը ՄՊԱԳՐԵՆ , ՎԵՆՆԱՅԻ ՄԽԻԹԱՐԵԱՆՔ
ԵԼ ՓՐՈՎԻԿԱԿԱՆՈՒՅԻ աշակերտք պատրաստ կե-
ցած էին այն գրքին գլխուն ալ նոյն փո-
թորիկները հանելու՝ ինչ որ ատենով հա-
նած էին Զամշեան Հ . ՄԽԻԹԱՐԵԱՆՔ ՎԱԽԱՆԵԻՆ
վրայ : Ուստի ՀԱՅՈՒԱՏՈՒՆ կարծիք մի էր
ՄԽԻԹԱՐԵԱՆՑ մէջ՝ գրեթէ մինչեւ 1854-ը՝
թէ անկեղծ վարդապետութեամբ աստուա-
ճաբանութիւն մը հրատարակելոյ իրենց հա-
մար անկարելի է , ԵԼ միշտ անկարելի պիտի
լինի : Ողբալի վիճակ :

Կ. Պօլսոյ ՀՈՎԼՄԵԿԱԿԱՆ ՀԱՅՈԳ ՆԱԽԱԳԹՈՒ

Հասունեան Ամստոն Եպիսկոպոսը կրցաւ վերջապէս հանել Մխիթարեանները այն իրենց տարտամ եւ կեղակարծ վիճակէն։ Մխիթարեանն Վենետիկոյ (¹) անունով տետրակը ձգեց մէջտեղը իբրեւ քիմիական նիւթ մը, եւ անով քակացեց եւ լուծեց Մխիթարեան Միաբանից կրօնական կարծեաց տարերքը, այնպէս որ Հայաստաննեայց Եկեղեցւոյ ուղղափառ վարդապետութեանց ջատագովնէրը զատուեցան ելան նոցա մէջէն, թէպէտ եւ ոչ ամենեքեան։ եւ պապական վարդապետութեանց կուրօրէն հետեւողնէրը միացան հոգով եւ բանիւ Վենենացւոց եւ Փրոփականտացոց հետ, եւ ձեռք դրին այն հոչակաւոր Յայտարուրեան որ համարեցաւ Վենետիկոյ Մխիթարեանց բուն եւ խկական դաւանանքը (²)։ եւ ահա Մխիթարեանց նոր տպած Աստուածաբանուրիւն Տեսական անունով գիրքը կարելի է համարել ընդարձակ բացատրութիւն այն Յայտարարութեան։ վասն զի անոր պէս ալ Գեր։ Հասունեան Եպիսկոպոսին առաջարկութեամբը (կամ թէ ըսեմք՝ ներշնչմամբը եւ պահանջմամբը) — ինչպէս որ կըսէ նոյն խկ հեղինակը՝ գրքին յաւաջարանութեանը մէջ — շարադրուած է, եւ ծայրէ ծայր այնպիսի կաթոլիկական ջերմեռանդութեամբ եւ կրօնամոլութեամբ գրուած որ գուցէ ինքն խկ Հասունեան Գերապայծառը անոր մէջէն աւելի լաւ սովորի խորունկ պապականութեան շատ մը վարդապետութիւնները, եւ գաւնայ լինի, ինչպէս որ կըսուի՝ քան զպապը աւելի պապական։ Մեր միտքը այն չէ ամենեւին որ այս տեղ

այն Աստուածաբանութեան մեր Հայաստանեաց Եկեղեցւոյ հակառակ եղած կտորները մէջ բերեմք ու հերքեմք, այդ ուրիշ տեղւոյ, եւ գուցէ ուրիշ անձի պահուած է։ Մեք այսքան միայն ըսեմք առ ժաման՝ թէ Հիւրմիւղեան Եղուարդ Գերապայծառին համառօսած աստուածաբանութիւնը ուրիշ բան չէ, եթէ ոչ՝ Մխիթարեան աստուածաբանից վեհագոյն վարժապետին Հօրն Մկրտչի Աւգերեան՝ համառօս աստուածաբանութիւնը, ցաւալի կերպով ջարդ ու բուրդ եղած, պատըւտած, կտրտած, բրդգզած, եւ հռովմէական կամ յիսուսեան գպրոցներուն քացխած վարդապետութիւններովը համեմեալ (իմացիր անհամեալ) ազգան մը։ Յուսամք թէ կիւրեն մեզի անկողմնասէր ընթերցողք այս օրինակին ռամկականութեանը՝ եթէ ուղիղ տեսութեամբ աչքէ անցընեն այն գիրքը։
Բայց մեզի համար ցանկալին, եւ միանգամայն այս գիտողութեանց մի միայն նպատակը այս է՝ որ Հայաստանեայց Եկեղեցւոյ հաղարաւոր որդիքն ու պաշտօնեայքը չխաբուին այդ գրքին անունէն, եւ մանաւանդմէջի կտորբրդուճ վկայութիւններէն որ քաղուած են մեր Հարց գրուածքներէն, ու յարմար եւ անյարմար կերպերով կարկտած են։ իբրեւ «Կապերտ անթափ ի վերայ հնացեալ ձորձոյ» . . . այլ մանաւանդ փութան ամենայն ջանք ընելու որ շուտով հրատարակուի մեր ազգին մէջ այնպիսի կատարեալ Աստուածաբանութիւն մը՝ ըստ ամենայնի համաձայն վարդապետութեանց Հայաստանեայց կաթուղիկէ եւ առաքելական սուրբ Եկեղեցւոյ, յորում նաեւ այդ տեսական Աստուածաբանութեան մէջի պապական սկզբունքներն ու վարդապետութիւնները մի առ մի հերքուին եւ հիմն ի վեր տապալին։

(¹) Il Mechitarista di Venezia.

(²) Տես Յայտարարութիւն անցից Մուրատեան Վարժարանին, էջ 45—53։

